

K H F M M Q U

ՕՐԱԿԻՐ ԸՆՏԱԿԱՆ

Φ Η Η 21.

1859



ՑԱԽԱՑ ԽԳԻԿԵ

七

ԳԻԳԱՆՏԻԿ

Հ տէր, գթած տէր,, գոչեց
բերդապահն արտասուալից ա-
չօք: “Ներեցք ինծի որ ձեր
հին դժբախտութեան վրայ
նորն աւելցնելու համար եկած
եմ: Իմ պատգամաւորութեանն
նիւթը զձեղ չզարհուրեցնէ:
Գիսդուրկի ամրոցը բոցերու
մէջն է, գիսդուրկ աճիւն դառ-

Կրօք ալ Գունո զղարհութեցաւ: Պատգամաւորին
առջեւը լուս ու անշարժ կը կենար եւ աչուրները
գետինը սեւեռած էր: Կարծես թէ Նոր դժբախտու-
թեան անզգայ եղած էր: Որովհետեւիր հարսին մահուան
վտանգի մէջ տատանած ատենը, ինք ուրիշ բաներու,
նշն իսկ բոյր աշխարհքի համար անդպայ եղած էր:

“Ո՞եծազօր Աստուած,, գոչեց դունո վերջապէս
ծանր երաղէ մ'արթըննալով. “ծածուկ պահուած
ասպիտն արդեօք Բնէ եղաւ, Հանգուցեալ Հօրս
բարեկամն Բնէ վիճակի մէջ է: Դեռ կապրին, ար-
դեօք աղատածն է,,:

“Ղատուծով կ'ապրի,, պատասխանեց Ռուբերտն,
“որովհետեւ ևս զինքը բռցերով պատաժ ամրոցէն
դուրս հանեցի,,:

Հիմակ ո՞ւր է, ապահով տեղ է,, կը հարցընէր
Գունո միշտ անձկութիւնն աւենարով :

“Հիմակ ուր ըլլալը, պատասխնեց Ռուբերտ
այլայլութեամբ, գլած տէր, ես չեմ կրնար ձեզի ըսել:
Ես զինքն ամրոցէն ազատելէս եարը անտառ փախաւ,
եւ ես ձիովս հօս աճապարեցի, որ աս դժբախտ
դէպքը ձեզի իմացնեմ,,:

“Ո՛ Երկինք, ասի դժբախտ բան է, գոչեց Գունո զարհութանօք: Ալերջի դժբախտութիւնը միւս-

Ները գերազանցեց։ Հայրս մեռնելու ատենը՝ ան պահուած ասպետին վիճակն ի մասնաւորի ինծի յանձնեց։ Եւ թէ որ 20 տարի անանկ զդուշութեամբ պահուէն եաբն իմ անհոգութեամբս եւ յանցանօքս թշնամեացը ձեռքն իյնայ եւ անոնց կատաղութեան զոհ ըլլայ, ես ի՞նչպէս կրնամ Աստուծոյ պատասխան տալ։ Ո՛՛ Թուրեբերս իմ բանս բուսած է,,:

Առաքելու աչքերը խոնարհեցուց ու յուեց:

“ՂՂն, Ծովերտ դուն պէտք չէիր ասանկ ընել,”
Կըսէր Գունսո քաղցրութեամբ; “Եւ քեզի յանձնուած
ասպետը պէտք չէիր լքանել: Ան ատեն ինծի ունե-
ցած հաւատարմութիւնդ անեզր եղած կ'ըլլար:
Գիտնալու ըլլայիր որ ինծի յանձնուած ասպետին
վրան աւելի հոգ ունիմ քան թէ մայրենի ամրոցին
վրայ, ստուգիւ այլազդ կը գործէիր: Անոր համար,
վաղէ, սիրելի՛ Ռուբերտ, աճապարէ, որչափ կրնաս
շուտով ետ դարձիր եւ մեր իննամոց յանձնուած
ասպետը շըշակայ անստառներու, լեռներու վրայ
մինտօէ: Զինքը գտնելու ըլլաս նէ, անոր հետ մէկ-
տեղ գաղոնի ճամբաններով Հելլուետիա Դոկկէն-
պուրկ գրսին քովը փախէք, անոր գով ստուգիւ
ապահով ապաւէն մը կը գտնէք: Բայց շուտ ըրէ,
սիրելի՛ Ռուբերտս, աճապարէ, ապա թէ ոչ ամէն
բան կըսառած է,,:

“Դայց տէր, դուք ալ ինծի հետ մէկսեղ պյուղ ամրոցին չէք վաղեր, կը հարցընէր ծեր բերդ դապահը, եւ անհանդարտ սրտով պատասխանին կը սպասէր:

"Ե՞ս քեզի հետ, եւ աս վայրկենիս մէջ,, կը հարցընէր Գունո. „Ո՛՛Տ տէր Աստուած, կարելի բա՞ն է, երբոր հարս մահուան անկողնոյ մէջ կը պառկի,,:

“Ի՞նչը եւ սիրելի տէր,, կըսէր Ռուբերա
արտասուօք, “անշուշտ աս մեծ կարօտութեան մէջ
զմեղ առանձին չէք թողարք : Ամէնքս ալ զի՞նաւորած
եւ պատերազմի պատրաստ ենք, միայն առաջնորդ մը
կը պահսի: Եւ դուք զմել ասանկ թողանէլ կողէք,::
“Վս անգամ ազնիւ Ռուբերտ,, կը պատասխա-

Նէր Գունս այլայլութեամի, «աս անդամ վրաս յօյս
մի դնէք: Աս Վայրկենիս մէջ պատերազմի հրամա-
նատար ըլլալու վիճակի մէջ չեմ: Եւ համարելով
թէ արիութեամի ձեզի առաջնորդ ալ ըլլամ, պղտիկ

գունդ մը գետի անշամար դատաւորաց առջին ի՞նչ կրնայ ընել: Որովհետեւ ամրոցս այրողներն անոնք են: Ես ալ, իմ բոլոր մարդիկներս ալ ձեռքով գրուած մահուան կը դիմենք: Ես իմ կենացս վրայ հոգ չունիմ, բայց հպատակացս կեանքն ինծի աղնիւ է: Չէ, սիրելի՛ Ռուբերտ, հպատակացս կենացը կորուստը ես վրաս չեմ առնուր: Գետի դէմ, առանց պատրաստութեան եւ առանց ուրիշ օգնութեան մը պատերազմ բանալը, ինենթութիւն է: Բարի Ռուբերտ դուն առանձին գնա բարեկամական ողջյնս եւ իմ ներքին շնորհակալութիւնս հպատակացս իմացներ, զիրենք տեղերնին խաւրէ, եւ միակ հոգդ մեղի յանձնուած ասպետն ըլլայ: Ռուբերտ դուն ասանկ ըրէ, եւ մնացածն Աստուծոյ թող, օր մը պիտի գայ որ Աստուծոյ վրէժն ան այրողներուն ու աւաղակներուն վրայ պիտի գայ:

Որովհետեւ Ռուբերտ տեսաւ որ տէրն իրաւոնք ունէր, ալ չստիպեց, այլ հնազանդեցաւ եւ չեռացաւ:

Գունդ դառն սրտիւ նորէն հիւանդին խուցը մտաւ եւ նյն վայրկենի մէջ Ալիզա վերջին շունչը կու տար: Իր անմահ ու սուրբ հոգին, ապականացու կեղեւը թողուցած եւ առ Աստուծած թռած էր:

Գունցին ցաւն ու կսկիծը ստորագրելու ձեռք զարնելը, պարապ ձեռնարկութիւն մըն է: Ավ որ կրնայ ինք զինք անոր վիճակի մէջ կատարեալ երեւակայել, այնպիսին կարող է նաեւ գունցին ցաւոցը մեծութիւնն զգալ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ.

Դումային ներքին պատերազմն ու յաղթութիւնն:

Վեհպային թաղումը հանդիսաւոր էր, եւ անոր վրայ շատ անկեղծ սիրոյ եւ շնորհակալութեան արցունքներ թափած էին: Հանգուցելցն համար՝ որովհետեւ ամենէն կը սիրուէր ու կը յարդուէր, ամէնքն ալ կու լային: Բայց լացողներուն մէջ գունդ գիպուրկին պէս դժբախտ մը չկար: Գունդ լուռ եւ առանց արտասուաց, դագաղին ետեւէն մինչեւ ընտանեաց գերեզմանը դնաց: Անէէ ամենուն հեռանալէն ետքը, հօն լուռ ու մունջ ծունը դրաւ: Բոլորտիքն ամէն բան խալաղ էր, զինք խուռփող չկար, բայց եթէ իր ծոցը կրած տաժանելի ցաւերը: Սիրտն անանկ կը նեղուէր, որ կը կարծէր թէ ցաւէն պիտի ճաթէր: Վերջապէս ցաւերը մեղմացնող արցունքը, գունցին ալ ողորմեցաւ, եւ իր ընկճուած սիրտը թեթեւցուց:

Վուղէր գունատեալը հեղ մալ տեսնել եւ անկէ ետքը ան կողմերէն փախչել որպէս զի նորէն գալու վախ չըլլայ: Դողացող ձեռքով գագաղը բացաւ, բայց անդամոցը վրայ սարսուռ կը քալէր: Որովհետեւ բացած ատենը անանկ զարհուրելի գարշահ հոտութիւն մը կը բուրէր, որ անմիջապէս զարհու

րելով գոցեց եւ նյն տեղը թող տալով դէպ ի ամրոցին կողմերը փախաւ:

Վրագաքայլ ձիուն վրայ նստած, եւ կոտրած սրտով, անտառներու, գաշտերու ու լեռներու վրայէն կը վաղէր, կարծես թէ հզօր թշնամիէ մը կը փախչէր: Մինչեւ հիմակ երկրաւոր իրաց անցաւոր ըլլալուն ու գեղեցկութեան գիւրաւ թարշամելուն փորձն այնպէս չէր առած ինչպէս աս օրերս: Աշխարհիքն ամէն բանն իրեն զզուանք կը պատճառէր: Բոլըրտիքն եղած ամէն բանը, կանանչ տերեւը, աճած ցորենը, ծառերը, ծաղիկները վերջապէս ամէն առարկայ իրեն մահանցու ըլլալով կը յիշեցընէր: Գունո ցաւալից կենաց դառն բաժակը խիստ շատ խմած եւ դառնացած ըլլալով մահ կը փնտուէր:

Գեղեցիկ գաշտերէ, հովանաւոր անտառներէ եւ սիրուն ձորերէ կը ձիավարէր, բայց բնութեան բոլոր գեղեցկութենէն համ չէր առնուր եւ անզգայ եղած էր: Աչքերը գոյնզգոյն գաշտաց, պտղալից պարտիզաց եւ բեղմնաւորեալ արտերու փակուած էին, ականջը թունոց գեղեցկանաց իլացած էր: Ա՛հ, ութը օր յառաջ նյն կողմերէն ձիավարած ատենը բնութիւնն իրեն ինչպէս տարերէ կ'երեւար: Ան ատեն ամէն բան իրեն կը ծիծաղէր, ամէն բան երիտասարդական կեանք կը շնչէր, եւ Աստուծոյ փառքն իրեն կաւետէր: Բայց հիմայ բոլըրովին տարերէ էր: Զինքը շրջապատող բոլոր առարկաները մեռեալ կ'երեւային: Գեղեցիկ եւ զարդարուն բնութիւնն իրեն ամայի տաճարի մը պէս կու գար, որուն մէջ հին փառաւորութիւններէն ու զարդերէն հաղիւ հետք մը միայն մնացած ըլլայ:

Վս յանկարծական փոփոխութիւնն ուստի էր նյնը Գունոն շրջապատող արտապին առարկաներէն չէր, ուստի եւ ամեննեւին արտաքուստ չըլլալով միայն իր ներսէն կրնար ըլլալ: Բնութիւնն իր առջի անփոփու գեղջն մէջ կը փայլէր, բայց իր սիրտն ու իր զգածմունքը յառաջուանը չէր: Իր արտաքը կարգի սուրբը, զգածմունքը բոլըր գեղեցկութեան անզգայ ըրած էր: Թէ ինչ բան իր վիրալից սրտին կրնար քաղցր բաղասամ ըլլալ, բնաւ չէր կրնար մտածել: Ինչպէս գժուարէ է, նյն իսկ բարի սիրտ մը ծոցերուն մէջ կրողներուն վիշտ, զրկում, նեղութիւնն կրած ատեննին ուղիղ ճամբէն չշեղելով, վստահութիւննին Աստուծոյ վրայ դնել: Տկար, երկրաւոր մարդը, նյն իսկ չկարծած ատենը, անտառբերութեան եւ տժգոչութեան, վստահութեան եւ անվստահութեան մէջ եղած նեղ ճամբէն դուրս կը խոտորի: Բայց ցաւոց եւ տառապանաց մէջ ընտ զԱստուծած յիշելը, նորէն ուղիղ ճամբան կը մտնէ, եւ մանկական վստահութեամբ թշլ կու ապ որ Անոր ամենակարող աջը զինքը վարէ:

Բայց ո՞ր մահանացուն իր կենացը ճամբուն մէջ արգելքներ ունեցած չէ: Երանի անոր որ այսպիսի գէպքերն ի բարին կը գործածէ: Գունդ կը տատամակէր, որովհետեւ փորձութեան բազուկն իրեն խստիւ

զարկած էր . բայց աս ճգնաժամի մէջ մատրան մ'առ չեւէն կ'անցնէր , “ԱԵցիր , Գոչեց ձայն մը կրծոցը մէջ , “Ներս մատիր ու աղօթէն : ”

Ղիուն սանձը քաշեց, վար իջաւ եւ ներս մտաւ:
Առանձին եւ խաղաղ Աստուծոյ տան վէջ մտած
ատենը սուրբ երկիւղ մը իր ներսը թափանցեց: Իր
մտացը մէջ սեւ պատկերներու հետ՝ ուրախալիներն
ալ սկսան խառնուիլ: Իրեն անսնկ կու գար իբր թէ
ծնողացը լուսաւորեալ հոգիներն իր բոլորտիքը կը
պտըտին: Եւ աս նշանաւոր վայրկենին մէջ մօլոր վերջի
խօսքերն ականջը կը հնչէին, “Ոիրելի Գունո հար-
ցըդ բարեպարիշտ հաւատքը միշտ պահէ եւ քեզի հա-
մար Աստուծմէ, կրօնէն եւ առաքինութենէ վեր բան
չոլլայ,,:

Յարդական երկիւղիւ մինչեւ խորանին աստիւ
ձանները յառաջացաւ, հոն ծունք դրաւ, ձեռքերը
միացուց եւ սկսաւ արտասուախառն աղօթել. աղօթերը
ամպերէն վեր բարձրանալով Աստուծոյ աթոռը հասան,
եւ անկէ իր սրտին վրայ մսիթարութիւն, քաջալերու-
թիւն եւ զօրութիւն իցեցուց: Աղօթքէն ետքն ինքզինքը
բալորովին տարբեր զգաց: Աստուծոյ վստահէլով եւ
զէնքն անոր կամացը համակերպելով, եւ ոգւոյ
քաջալերութեամբ ոտք ելաւ: Զգածմունքը զուարթա-
ցած էր, հիմայ կը կարծէր որ ծնողացն ու Ալիզային
ոգիներն երեսէն վեր կը ծիծաղէին, եւ բալորովին
տարբեր մարդ եղած, Աստուծոյ տնէն գուրս ելաւ: Աս
եղանակաւ Գունո խիստ պատերազմ մ'ունեցաւ, բայց
ինք իրեն վրայ փառաւոր յաղթութիւն մ'ըրաւ:

Օգածմանցը զարմանակի փոփոխութիւնը՝ աշխարհքիս բարի մարդ մը, ասպետաց՝ գիւցազն մը, եւ իշխանին ու հայրենեաց՝ քաջ պաշտպան մը պարգևեց: — Աստ եւ այժմ Գուռննի թող կու տանք, մինչեւ որ քիչ մը վերջը, զինքը իբր քաջ գիւցազն մեծ բանակի մը գլուխին անցած տեսնենք:

ԳՐԱԴԱՐԱՆ

Ս. Վաղեադինի գեղին ազնիռ աղջիկը:

Ա. Վալենդինին ու խոտագնացութեան տեղը
Գիւպֆելզէնին ստորոտը սիրուն դաշտի մը վկայ է:
Ասկէ քիչ մը չեռու կալուածատէրի մը որսորդին
տունն է: Որսորդն ու Գլաւը իրարու մերձաւոր
դրացիներ էին: Իրարու չետ եղայրական սիրով ու
բարեկամութեամբ կ'ապրէին: Ամէն օր իրարու քով
կու գային եւ բարեպաշտական խօսքերով իրարու
շնութիւն կ'ըլլային:

Երբ ատենուան որսորդը Մարգին կը կոչուէր,
եւ եղբայր Գլաւսին պէս, ամենէն իբր բարեպաշտ
եւ առաքինի ճանչցուած էր: Ինք ամուսնացած չէր,
եւ գրեթէ յիսուն տարեկան էր: Ամէն մարդ զինքը
այրի կը համարէր, եւ ինքն ալ բանին ասանկ ձեռք
տալուն համար կը լրէր: Յառաջագոյն առաքինի կնիկ
մ'ունէր որ իր տան բաները կը հոդար, բայց քանի
մը տարի էր որ արդէն գերեզմանի մէջ կը հանգ-

չէր: Հիմա տան բաները հոգացողը չափահաս աղջկին էր: Բոլոր գեղի մէջ ոչ ոք կը տարակուսէր աս աղջկան անոր զաւակն ըլլալուն վրայ:

Մարդինին ոգեզգաւակը խելացի, յաջողակ եւ
առաքինի աղջկկ մըն էր եւ Մարիամ կը կոչուէր:
Ինք զՄարդին իրեն հայրը կ'անուանէր, թէպէտ գիշ-
տէր որ իր հայրը չէր այլ բուն հայրը շատօնց մեռած
էր: Մայրն ալ՝ զոր հաղիւ հայրը յիշելուն չափ կրնար
երեւակայել, մի եւ նոյն ատենը մեռած էր: Բայց
Մարիամ աս բանս իբր գալովնիք ծոցը կը պահէր:

Մարիամ իր հասակին մինչեւ չորրորդ տարին,
Մարգինին առաքինի եւ բարեպաշտ կատարինէ տան-
տիկինը. իր մայրը կ'անուանէր: Կատարինէ ալ առ-
գեղեցիկ անուան արժանի էր. որովհետեւ Ճշմարիտ
որբի մը մայր եղած էր: Մարիամ իր հօր եւ մօր
տեղ բունողներուն բոլոր առաքինութիւններն ու սրտի
բարութիւնները ժառանգած էր: Անոր համար իր
սնուցիչ հայրն անանկ կը սիրէր, բնչպէս որ բարի ու
երախտագէտ տղայ մը իր հայրը կը սիրէ: Այսպէս
իր սնուցիչ մօրը յիշատակն ալ ամենեւին մաքէն
չէր ելլեր, եւ որչափ որ կրնար անոր գերեղմանին
ստէպ այցելութիւն կ'ընէր, կ'ազօթէր եւ ամէն ան-
գամ սիրոյ եւ երախտագիտութեան արցունք կը թա-
փէր: Կայսեր զեղքայր Գլաւսն ալ կը յարգէր,
որովհետեւ կրօնի բաներն անկէ սորված էր: Եւ ա-
մէն անգամ անկէ կրօնի վրայ կամ որպիսի եւ իցէ
հոգեւոր խօսք մը լսած ատենը կ'ուրախտանար:

Որովհետեւ Մարիամը գեղեցիկ աղջիկ մըն էր
Ս. Վալենդին եկողներէն “գեղեցիկ”, անուամբ միայն
ծանօթ էր։ Բայց ինք աս անունը սիրով չէր լսեր,
աւելի բարի աղջիկ կ'ուղէր անուանուիլ։ Ով որ
զանի աղջէկ կը Ճանչնար, եւ բարութիւնը գեղեցկու-
թենէ վեր կը գտաէր, այնպիսին նաեւ զանի “բարի,,
անուամբ ալ կը կռչէր։ Բարի սիրտ մ'ունէր, եւ իր
հոգւոյն աղնուականութիւնը, մարմնոյն գեղեցկու-
թիւնը կը գերազանցէր։

Գիպուրեկի ամրոցին աճիւն դարձած սարսափելի
գիշերուընէ քանի մ'օր ետքը, Մարիամ իր սովորու-
թեանը համաձայն, իր այծը Գիւպֆելզէնին ստորոտը
կ'արածէր: Աս այծը իրեն շատ սիրելի էր, որովհե-
տեւ անկէ ամէն օր իրենց հարկաւոր եղած կաթը
կ'ունենար. անոր համար ալ աս օգտակար անասնոյն մեծ
հոգ կը տանէր: Այժմն մերձաւոր տեղեր արածուած
ատենը ինք կանանչ խոտին վրայ նստած կը հիւսէր
եւ երբեմն ցած ձայնով հոգեւոր երգ մը կ'երգէր:
Օր մ'ասանկ ընելէն ետքը, աչքը վեր վերցուց եւ
արեգական նայեցաւ եւ աեսաւ որ մննելու վրայ
էր: Յանկարծ ցատքեց տեղէն, որովհետեւ աս ան-
գամ իր այծը բոլորովին մոռցած էր:

Իսայց բարի Մարիամ ինչպէս սարսափեցաւ
մաց երերոր տեսաւ. թէ այծը չէր երեւար: Անմիջապէս
լեռնէն վեր վազեց եւ անտառին մէջ մտաւ, անասունը
կը կանչէր, բայց բան մը չէր տեսներ: Իր անհոգու-
թեանը Համար, ինք զինքը կը յանդիմանէր:

“Ո՞ւ բարերապի Աստուած,, կը գոչքը աչքը լեցուելով, “թէ որ այծս գտնելու ըռլամ ի՞նչ պիտի ընեմ: Հայրս եւ եղբայր Գլաւս իմ անհոգութեանս համար ի՞նչ պիտի ըսեն: Անշուշտ ինծի պիտի բարկանան, ինպէս անհոգ գտնուեցայ: Այսպիսի գժբախտութիւն մը գլուխս եկած չունէր: Բայց ուր գացած կրնայ ըլլալ: Առանց գտնելու տուն չեմ կրնար դառնալ: Թէ որ բոլոր լեռը պտըտելու ըլլամ անշուշտ կը գտնեմ,,:

Մարիամ ասանկ կը մտածէր, եւ միտքը դրած էր որ այծը չգտած տուն չդառնայ: Երթալով ցից լեռնէն վեր կ'ելլէր, շատ անդամ՝ կը սահէր, եւ փշերու մէջ ձեռքերն ու ոտքերը կը վերաւորէր բայց ամենեւին չյուսահատեցաւ: Վերջապէս Գիւպփելզն լերան գագաթը, Գիսուրի աւերակաց մօտերը հասաւ:

“Եոր ճամբայ մը բռնելու վրայ էր, մը մ'ալ Գիսուրին այրած ամրոցին մօտ մացառներու մէջ այծը տեսաւ:

“Փառք քեզ Աստուած,, գոչեց ուրախութենէն, “վերջապէս գտայ: Դուն ինչո՞ւ ասանկ անպիտանութիւն ըրիր,, կ'ըսէր այծին, կեցիր, պատիժդ պիտի գտնես: Տուն հասածնուն պէս զքեզ ծակը պիտի խոթեմ եւ հոն երկայն ատեն պիտի թողում, որպէս զի ուրիշ անդամ չիախչիս: Կէս ժամէն աւելի է որ գաշտերու, անտառներու եւ աս լերան վրայ զքեզ կը փնտում: Դուն զիս շատ աշխատցուցիր, բայց որովհետեւ ասի առջի անդամն է, կը ներեմ,,:

Մարիամ կէս մը բարկութեամբ, կէս մ'ալ ուրախութեամբ ասանկ խօսելով՝ այծին հետ տուն աճապարել կ'ուղէր: Բայց յանկարծ, մերձաւոր պատերէն, տկար հիւանդի մը հեծելու ձայնը լսեց: Վախէն սարսափեցաւ մնաց, որովհետեւ անմիջապէս միտքը ամրոցին ճիւալն ինկաւ: Փախչել կ'ուղէր բայց այծը չէր քալէր: Կ'ուղէր առանց այծի փախչել, բայց ձայնը քիչ մ'ալ աւելի զօրաւոր լսուեցաւ. “Մեռնելու մօտ խեղի մը ողորմեցէր,,:

“Ուրեմն հօգեվար մըն է, չէ թէ ամրոցին ճիւաղը, ըսաւ Մարիամ կէս ցած ձայնով, եւ վախով ան կողմերուն կը մօտենար: Բայց յանկարծ միտքն ուրիշ մօտածմնւնք մը գալով սկսաւ վախնալ: “Թէ որ խաբէութիւն է նէ,, կ'ըսէր, եւ նորէն ետ կ'ուղէր գտանալ:

“Ո՞ւ վախնար, մի վախնար,, գոչեց նորէն ձայնը աւերակաց մէջէն. “Ես ճիւաղ չեմ, ես քեզի պէս մարդ եմ, բայց գժբախտ մարդ մը: Յիսուսի սիմար գթակ ինծի,,:

“Յիսուսի սիրոյն համար,, հարցուց Մարիամ զարմանալով. “Յիսուսին սիրոյն համար աղաչելէդ ետքն այլազդ չեմ կրնար ընել, պէտք է որ օգնեմ: Թէ որ ոգի մ'ալ ըլլայիր, չար չէիր կրնար ըլլալ, որովհետեւ ամենասուրբ անուն մը բերանդ կ'առնուս,,:

Վս վերջն խօսքերով աւերակներուն մօտեցաւ, բայց միշտ երկիւղալից քայլերով եւ բարախող սրտով: Որովհետեւ արեգակը մանելէն ետքը, բա-

ւական ալ ուշ էր: Ի սկզբան վլած պատի մը վրայէն կը քալէր, եւ անկէ կէս վլած կամար մը տեսաւ: Վախնալով կեցաւ, ծոեցաւ եւ ներս նայեցաւ:

Բայց ի՞նչ տեսնէ աղէկ: Ամրոցին Ճիւաղը, — չէ, այլ հեծող ծերունի մը, որ տկարացած եւ մեռելի պէս գունատած գետնի վրայ կը պառկէր:

“Բարի աղջիկ,, կ'ըսէր ծերը քաղցրութեամբ. “Թի վախնար: Տկար եւ հիւանդ ծեր մը քեզի վեաս մը չիկնար ընել,,:

Ա երջապէս Մարիամ քանի մը քայլ ալ յառաջ երթալու համարձակեցաւ, եւ կամարէն ներս մանելով կիսամահ ինկած ծերցն քովը հասաւ: “Ո՞ւ, ինեղծ եւ գժբախտ ծեր,, գոչեց Մարիամ գորովալից. “Ես ինչպէս եւ ի՞նչ բանով կրնամ քեզի օգնել,,:

“Ե՞նորհը ըրէ, ինծի քիչ մը խմելու ջուր հոգա, ծարաւէս պիտի նուազիմ, կ'ըսէր ծերը:

“Ի՞նչ լսել է, ծարաւէն նուազիլու ըսաւ Մարիամ եւ դուրս վաղեց, որովհետեւ գիտէր որ դուրսը ջրհոր կար, բայց յանկարծ միտքն ինկաւ որ աման չունի: Աչքը բոլորտիքը դարձուց եւ մօտերը կոտրած սափորի կտոր մը գտաւ: Ասոր վրայ ուրախանալով առաւ ջրհոր վաղեց, բայց ի՞նչպէս արտմեցաւ, երբ տեսաւոր ջրհորին անիւը կոտրած էր:

“Ճէր Աստուած, ի՞նչ ընեմ, ուստի՞ ջուր գտնեմ,, կ'ըսէր խեղճ աղջեկը. “Լերան վրայ ուրիշ աղբիւր չեմ գիտեր, եւ մինչեւ որ վար դաշտն իջնամ եւ նորէն վեր ելլեմ, ծերը կրնայ նուազիլ: Ս. Վալենդին դռւն ինծի օգնութեան հասիրի,,:

Մարիամ չորս կողմը նայեցաւ, այծը աչքին զարկաւ, անով յանկարծ միտքը ինորհուրդ մ'ինկաւ: “Փառք քեզ Աստուած,, կը գոչէր ուրախութենէն, “հիմայ եղանակը գտայ, խեղճ ծերը նուազելու վախ չունենայ: Բայց աս խորհուրդն ինչո՞ւ յառաջ միտքը չեկաւ,,:

Վնմիջապէս նստեցաւ, այծն առջեւը քաշեց, կոտրած սափորն ալ այծին տակը բռնելով, սկսաւ կամ կթել, եւ աս գործողութեան ատեն այծին հետ անընդհատ կը խօսէր:

“Ճանդարտ կեցիր, սիրուն անասուն, հանդարտ կեցիր: Աս լերան վրան ելլելդ շատ աղէկ ըրած ես եղէր: Ճիմակ ալ քեզի հետ հաշտուեցայ: Վաղը ասոր համար զքեզ պիտի վարձատրեմ. քեզի համար նոր ծլած ճիւալէր ժաղավելով սեղան մը պիտի պատրաստեմ, որ անշուշտ համար պիտի գայ,,:

Վս գործողութեան ատեն ամանը լեցուած էր, Մարիամ աճապարեց եւ ծերին վաղեց, եւ ամանը բերանը բռնելով ըսաւ. “Ահա սիրելի՛ ծեր խմէ, թէ եւ բերած ջուր չէ, բայց ծարաւդ անցընելու համար բաւական է, աս գեռ նոր կթուած այծի կամ է,,:

Ծոերը շատ ախորժակաւ խմեց:

Խօմէ սիրելի՛, խմէ. եւ եթէ բերածս բոլոր խմեն նէ ալ, քեզի գարձեալ կը բերեմ, կ'ըսէր Մարիամ:

Ծոերն աչքերը վեր վերցուց, ծեռքերը միացուց եւ ըսաւ. “Բարի աղջիկս, Աստուած, զքեզի վար-

ձատիքէ,,,: Աս ըստծ ատենը կէս մը մարած աշացը մէջ արցունքը կը փայլէր:

“Հիմակ ի՞նչպէս ես, սիրելի՛ ծեր,, հարցուց Մարիամ փափուկ հոգացոլութեամբ, եւ իր ծերմակ թաշկինակով ծերոյն աչաց արտասուքը սրբելով:

“Պղէկ, շատ աղէկ, սիրելի՛ եւ բարի՝ աղջիկս,, պատասխանեց ծերը:

“Փառք Աստուծոյ,, ըստ Մարիամ եւ այծին վազեց, որ դուրսը դեռ կը ճարակէր, որպէս զի նորէն կիմէ: Քիչ մ'ետքը նորէն դարձաւ, ծերը խմեց եւ ինք զինքն աւելի զօրաւոր կը զգար:

“Ո՛ բարի աղջիկս,, ըստ նորէն ծերը, “Դուն կարօտութեանս մէջ իբրեւ հրեշտակ մ'ինծի խաւուեցար: Թէ որ բարերար Աստուծած ինծի օգնութիւն չխաւրէր, աս գիշեր ստուգիւ մեռած էի,,:

“Հնորհակալ կ'ըլլամ Աստուծոյ,, կրկնեց Մարիամ, “որ մեր այծը աս կողմերս մոլորեցաւ: Աս կարգադրութիւնն ստուգիւ Աստուծած ըրած է,,:

“Պշապէս է բարի դուստր, որ դուն Աստուծոյ առաջնորդութեամբն աս կողմերն եկար, եւ ինծի օգնութեան հասար: Բայց ո՛չ ըստ ծերն ու կը հառաջէր:

“Ուրիշ բան մ'ալ կը հրամայէս, սիրելի՛ ծեր,, հարցուց Մարիամ վշտակից նայուացքով:

“Ե՞ս հրամայեմ,, պատասխանեց ծերը: Ստոյդ է ատեն մը կրնայի հրամայել, բայց ան ատենը շատօնց անցաւ: Հիմակ աշխարհիս ամենէն ինըզ եւ ամենէն թշուառ մարդն եմ, որոն բարերար մարդ մը նցն իսկ ողբարձութիւն չիկրնար ընել: Այս, բարի աղջիկս իմ մ'ը ըլլալս գիւնալու ըլլաս, քովս վայրիկեան մ'ալ կենալ չես ուղեր, եւ անմիջապէս կը փախչիս,,:

“Ո՞վ կրնաք ըլլալ որ ձեզմէ փախչիմ,, կը հարցլնէր Մարիամ զարմացմամբ: “Ես միայն չար մարդիկներէ կը փախչիմ, եւ թէ դուք այսպիսի մէկը չէք ծեր բարեպաշտ եւ յարգելի կերպարանքէն կիմանամ,,:

“Ես մեղաւոր մըն եմ, ասոր տարակոյս չկայ բայց չարագործ չեմ,, կրկնեց ծերը: “Աստուծած իմ վկաս է որ չարագործ չեմ: Բայց ի վերայ այսր ամենայնի, բարի աղջիկ, չար աշխարհը զիս անանկ կը համարի: Աշխարհը զիս դատապարտեց եւ մարդկային ընկերութենէ դուրս հանեց, եւ արտաքս օրինաց հրատարակեց: Որովհետեւ ես, չվախնաս բարի աղջիկ, ես գիշէն դատապարտեալ մըն եմ,,:

“Գիշէն դատապարտեալ,, հարցուց Մարիամ եւ վախնէն քանի մը քայլ ետ գնաց:

“Դեռ հոս կը կենամս, դեռ դատապարտեալ եւ աքսորեալ մէկուն քովէն չես փախչիր, կը հարցընէր ծերը տկար ձայնով: “Փախի՛ր, փախի՛ր եւ լսածներդ ու տեսածներդ մէկու մը մի պատմեր, ապա թէ ոչ մահուամբ կը պատժուիս: Դուն դատապարտեալի մը ողօրմանը թիւն ըրիր, եւ գիշէն աս բարերարութիւնը յանցանք կը համարի եւ մահուամբ կը պատժէ: Փախի՛ր սիրելիս եւ լուէ,,:

“Ե՞ս պիտի փախչիմ: Ե՞ս զքեղ պիտի թողում որ մահուան աւար ըլլաս,, պատասխանեց Մարիամ

արտասուալից աչօք, “Աս գործքն ինծի համար անգութ գործք մը կ'ըլլայ: Զէ, չէ փախչելէն զիս Աստուծած պահէէ,,:

Մարիամ ծերոյն մօտեցաւ, ծոեցաւ, ձեռքը բանեց, պագաւ եւ ըստ Աստուծած կ'ըլլայ: Անձի բարի ծեր թէ որ զքեղ վշտացուցի: Ես քեզմէ ամենեւին չի վասցայ, այլ վախս քիչ մ'առաջ արտաբերած խօսքերէդ էր: Որովհետեւ աշխարհիս մէջ ֆէմէ բառէն զարհուրելի բառ չկայ: Ո՛չ, ես քեզմէ ի՞նչպէս կրնայի վախնալ, երբ որ դուն ասանկ բարեպաշտ ու բարի ես: Քու անմեղութեանդ վրայ անանկ ստոյդ եմ, ինչպէս երկնից վրայ Աստուծոյ մը գյուղեւնքնը: Դուն ստուգիւ անմեղութեամբ դատապարտուած ասպետ մըն ես, որոնցմէ հիմակուան ատենս, ինչպէս հայրս ինծի պատմած է, աշխարհիս մէջ շատ կան: Ո՛ ինեղզ եւ դժբախտ մարդ ի՞նչպէս կը ցաւիմ վրադ: Դուն պէտք է որ մահուլնէ ազատիս բայց ի՞նչպէս ընեմ որ աս բանս գլուխ հանեմ,,:

“Ո՛ սքանչելի՛ դուստր,, գոչեց ծերը սրտանց շարժելով. Ֆէմէն դատապարտեալ մը փրկելու համար ծաղկահասակ կեանքդդ վտանգի մէջ կ'ուղես դնել: Ստուգիւ աս ստիճանի արիութիւն ու բարեսրտութիւն ալզկան մը վրայ չէի կարծեր: Դուն երկրաւոր մը եղած պիտի ըլլաս, այլ հրեշտակ մը,,: Աս խօսքերն արտաբերած ատենը սիրութիւնը, տկարացած աշքերէն արտասուքն այտերուն վրայ, անկէ ալ երկիր կը վազէին:

“Չէ, բարի դուստր,, յառաջ տարաւ ծերը, “չէ դուն պէտք չես ասանկ ընել, դուն դեռ շատ ծաղկահասակ, շատ բարեսիրտ եւ բարեպաշտ ես, այսպիսի երիտասարդ եւ աղնիւ կենաց կորուստն ինծի ցաւ է: Տես մէյ մը ես արդէն ծերացած եւ մոոցուած եմ: Շատ ատենէ վեր մարդկան կարգէն դուրս ելած եմ, եւ իմ բանս արդէն բուսած է: Ես սիրով կը մեռնիմ, միայն կ'աղացէի Աստուծոյ որ մահուլնէս յառաջ քահանայի մը օգնութիւնը գտնեմ,,:

“Դեռ սիրելի՛ ծեր, դեռ մահուան վրայ մի խօսիր, կրկնեց Մարիամ արտասուօք “սիրու արդէն զիս Ճնշելու սկսաւ: Ճուտով տուն երթամ եւ հօրս ու եղքայր գլաւսին ամէն բան պատմեմ, եւ ապահով եմ որ անոնք զքեղ երեսէ չեն թողուր: Անոնք բարի ասպետաց մեծապէս բարեկամ են,,:

Մարիամ աս խօսքերն ըստէն ետքը կ'ուղեր աճապարել ու տուն գառնալ, բայց նորէն ետ դարձաւ գոգնոցն ու վզի կապն հանեց, թաշկինակի մէջ փաթթեց, եւ ծերին գլուխը վեր վերցնելով գլխուն տակը դրաւ:

“Ոիրելի՛ ծեր, հիմայ գլուխիդ հանդարտ կընաս կըթընցնել: Աստուծած զքեղ պահապանէ, օգնութիւնն ու փրկութիւնը հեռու չէ,,:

Եղնիւ աղջիկն աս ըսելով աճապարեց գնաց: Ծերը խօսիլ կ'ուղեր բայց սրտի այլացընելու խօսքերը իոդեցին:

Պէտք լուսաւականիւն:

ՊԱՏՄԱՎԱՐԱՆ

Օրէանի դքսուհին:

Հեղինէ Լուիլ Եղիսաբեթ Օրէանեան Լավագլիկոս Փրեգրիկոս Մէքընապուրի - Շվերինի ժառանգական մեծ գքսին աղջիկն էր ու ծնն. 1814, Յանուար 24ին: Մայրը ծննդեամբ Ապրարի իշխանուհի էր, դուստր հռչակաւոր կարուս Աւգոստոսի ու Լուիլ գքսուհւոյ: Ալժաել տիկինը երբոր աս վերջին գքսուհւոյն նկարագիրը կ'աւանդէ, կարծես թէ անոր թուան (Օրէանի գքսուհւոյն) ստորագրութիւնը կ'ընէ: Այնպիսի կուշ մը ճշմարիս պատկերն էր, զըն որ բնութիւնը բարձրագոյն աստիճանի մը կոչած է: Արչափ որ ինք զինքը ուրիշներուն յարգել տալու ճիգէն ու որչափ որ մեծամեծ կանանց տկարութիւններէն աղատ էր նէ, նոյնչափ ուրիշներէն վասահութիւն ու մեծարանք կ'ընդունէր: Ասպետական ժամանակին դիցայնական ոգուով սիրար լցուած էր, ասով իր սեռին փափուկ յատկաթիւններուն եւ ոչ ամենափոքր պակասւթիւն մը պատճառելու:

Հեղինէ իշխանուհին դեռ երկու տարեկան էր, երբ որ մայրը իր ծաղկել հասակին մէջ մեռաւ: Վասուի թէ մայրը մահուան անկոլոյ մէջ, իր երկանը աղաւած ըլլայ որ իր ազգականը Հէսէն - Հոմպուրի Աւկուսթա իշխանուհւոյն հետ կարգուելով, իր որդւոցը զանիկա երկրորդ մայր ընէ: Առ ընտրութիւնն սքանչելի էր. Աւկուսթա որն որ 1818ին ժառանգական գքսուհի ու քանն ամիս ետքը այրի մնայ, ինք զննքը բոլորովին իր խորթ զաւակներուն, մնանաւանդ պղտիկ Հեղինէին կրթութեան տուաւ:

Տղուն վրայ շատշ ուստ բացուեցան հոգւոյ սիրան ու երեւելի յատկաթիւնները, «խորհուրդ մը չունէր, կ'ըսէ իր կրթիչներէն մէլը, որ քրիստոնէական ոգւց գէմ ըլլայ»: Սակայն մարմանվ փափուկ էր ու գիւրազգած, անանի որ առողջութեանը համար իր առօնն երանդական ափա մը, որն որ որչափ ի սկզբան տեսնաղներուն զարմանքն ալ կը գրդակներ նէ, ետքէն քաշած երկայնժամանակեաց. վշտերէն ետեւ, անսնող անսնոց բնական հետեւութիւնը կը սեպէր:

Իր կենաց միօրինակաթիւնը անուվ միայն կ'ընդհատէր, որ երբեմն իր սիրելի երիբը Ապրար կ'երթար, Զվիյցեցերի ճամփորդութիւն մ'ու թէվիլց այցելութիւն մը կ'ընէր: 1834 տարին նոր ու խոր ցաւ մ'ունեցաւ. եղայրը վտանգաւոր անկմամբ մը շատ ամիս հիւանդ պառկելէն եւ տեւ մեռաւ. աս հիւանդաթեան ատէն Հեղինէ արտաքյ կարգի մեծ հոգով ինամեց իր եղայրը:

1836ին գարնան Օրէանի ու Նըմուրի իշխանները Պերլին այցելութեան եկան, որպէս զի՞ ինչպէս կը կարծուի տեղոյն արքունեաց հետ ամուսնական կապ մը հաստատեն: Բայց Փրեգրիկոս Ալիչէլը Դ. թագաւորը Յուլի- սի յեղափոխութեամբ դրուած իշխանական ցեղին հետ կապ ունենալ չէր ուզեր, անոր համար իր արքունեաց մէջ ամուսնակալու վիճակի մէջ եղող մէկհատիկ իշխանուհին, գաղղիացի իշխաններուն հասնելէն քիչ մը յառաջ, նշանուեցաւ: Բայց նոյն իսկ թագաւորը թագաւորանդ իշխաններուն մտադրաթիւնը Հեղինէ իշխանուհւոյն վրայ

դարձուց: Իշխանուհւոյն ըրած բնական ապաւորութիւնը թագաւորին անոր վրայ խօսած գովութիւններուն հետ կը միաբանէր ու իշխանուհւոյն կողմանէ ալ իր ձեռքը խընդութիւնին մտերմական մտադրութիւն մը կը համապատասխանէր: Սակայն Շվերինի մէջ աս խորհութելը լուսդիմութիւն գտաւ. Մէծ գուքոր թէ Գաղղիայի նոր կառավարութեան դէմ էր, ու թէ իր քցըը անանի երկիր մը յանձնելու «որ իր իշխաններուն զարհութելի ապագայ մը կը պատրաստէ», իշխանուհւոյն որոշումը աս գժուարութիւններուն յալթեց: 1835ին, Ապրիլի 5ին ամուսնութեան գաշնչուն ստորագրեցաւ ու Մայիսի 15ին Օրէանի գքսին հարսը իր մօրը հետ Լուսվիկալութիւն մեկնեցաւ, 25ին գաղղիական սահմանը ու քիչ մ'ալ ետքը քանթէն պլց հասաւ: Ամէն կողմ մեծ սիրով ընդունելութիւն գտաւ ու անցած անըլը աղէկ տպաւրութիւն ըրաւ:

Գրքուհւոյն կարգուելէն յառաջ եղած ք'մի մը մանր գէպքեր պատմենք: 1830ին Շվերինի ժառանգական մեծ գքսուհին թէվիլց խաւրուեցաւ, հետն էր իր աղջիկն ալ, որն որ հոն կարպու ժին ու Տոփինին (Դատելը) հետ ծանօթութիւն ըրաւ: Տոփինը արտաքյ կարգի մտերմութիւն ու սէր կապեց Հեղինէին հետ ու երբոր շատ ատեն եարը օրինականները Բրասկա եկան, Տոփինը ամենէն յառաջ Օրէանի գքսուհին հարցուց, որուն անունը Գաղղիացիք դիտմամբ չէին անուաներ: «Երջանինի է, կը հարցնէր Ցոփինը, մը բաղձամ որ երջանինի ըլլայ, վասն զի ես զանիկա կը ճանշնամ ու զիտեմ թէ որչափ արժանի է երջանինի ըլլալու»:

Յառաջ քան Գաղղիա երթալը իշխանուհին իր ծնողացը պալատին մէջ չըր տաղ տաղաշափութիւն մը շնած ու պատահանի մը ապակիկին վրայ փորել տաւած էր: «Կի՞ փաքքիկ ստանաւորին մէջ իր հայրենի պալատը ձգած ատեն անեցած ելջանկութիւնն ու տրտմութիւնը կը յայտնէ: Ասոնք են նոյն առղերը

Մընա բարով, խաղաղ իմ տուն,
Քեզ կը ձգէմ սիրութ լեցուն:
Բաստ ալ հանի ինձ հեղիղաւ
Քեզ չմոռնամ պիտ'որ բընաւ:

Կայստուհւոյն 1838, Մայիսի 30ին, իր հարսանեաց տարեղարձին օրը մէկ բարեկամ օրիորդին գրած նամակին մէջ հետեւեալ տեղը մտադրութեան արժանի է:

«Այսօրս, կ'ըսէ, «սիրտս ամէն ատենէ աւելի երջանինի ու լի է չնորհակալութեան զգածմամբ: Ապիկա անանի օր մըն է, որ մարդ ամէն անգամ նոր զգածմամբ մը կ'աղջունէ: Բայց ինչչափ տարբերութիւն կայ աս անցեալ տարւան մէջ: Իմ բոլոր յոյսերս լցուեցան, ու նոր յոյսեր զիս ապագային հետ կը կապեն: Խոր ու հաստատ միուում մը, որուն նոյն իսկ շաքը ինծի օտար էր, սրտիս մէջ արժանած ձգէց, իմ ընտանեացս հետ ունեցած յարաբերութիւններս հաստատուն հիմն վրայ դրաւ, ու իմ հայրենեացս նկատմանի ունեցած գիրքս յուր մը վրայ հաստատեց: Զիս հիմն գուհութեամբ լեցնող բաներէն քանի մը բան յառաջութեան տեսած եինք, բայց իմ երջանկութեան բարբարաթիւնը ոչ քու հաւատարիմ սիրութ, ոչ մօրս սիրութ եւ ոչ ես իսկ կը յայնի երեւակայել: Հիմնսկ ժամը երկու է: Նոյն ատեն աս ժամը փառաւար առարիկաններ չըրս կողմն պատած էր ու իմ օժիտներս կը զննէի: Ինչ բեռ կը զբայի ան ա-

ան իմ վրաս: Ան ժամանակէն վեր, փառք Աստուծոյ, բաւական անտարբեր եղան ինձի այնպիսի փառաւորութիւններ եւ սովորեցայ որ ան անհրաժեշտ հարկաւոր կարծած բաներու ճշմարիտ արժէլը օր մը պիտ'որ Ճանչնամ: Ո՛չ, ինչ յիշատակ, ինչ առարերութիւն: Միասեղ օրչնենք զԱստուած որ զիս իր բարիքներովը կը լեցնէ ու իմ կենացս այսպիսի մեծ, գեղեցիկ ու ծանրակշխանակ մը դրս: Ինձի անանիկ կ'երեւայ որ Աստուած ինձի շապիչն աւելի երջանկութիւն կը խարէ, եւ թէպէտեւ ես աւելի համազուած եմ ու կը զբամ որ ասիկա իմ արդինքէս վեր է, սակայն շնորհակալութեամբ կ'ընդանիմ զայն ու կ'ուզեմ վայելել, որչափ որ ինձի կը շնորհաւի::

Փարիզի կոմու ծնանելէն քանի մը ժամ ետքը դրածներուն մէջ գեղեցիկ կը միաբանի մայրական զդածումը այն նոր պարտոց հետ, զօրն որ ինք անէր դալդայի նկատմամբ:

— առջևութեան —

ՔԱՂԱՔԱԳԵՏՔ ԵՎ ԶՈՒՎԱՐՔ ԺԱՄԱՆԱԿԻ Ս ՀԵՆԻ Ի ԿՈՍ Հ Է Ս

Հէս 1788ին Վիեննա ծնաւ. 1805ին աւատրիական բանակին մէջ մտնելով իբր ստորին պաշտօնակալ իր զինուորական ընթացքն սկսաւ: Իր սրամատութիւնը ճանչցուելով շատ շնորհական վահապետ (Quartier-mestre) եղաւ, եւ առ աստիճանի մէջ 1805ին, 1813ին, 1814ին եւ 1815ին պատերազմներու մէջ գտնուեցաւ: 1815ին գլուխոր բանակի մէջ գտնուեցաւ, եւ հոս առջի անդամ՝ զօրաց բոնելու յատակագիծը շնորհներուն հետ մասնակից ըլլալու առիթն աւնեցաւ: Կոյն տարին պահպանապետ (majör) եղաւ, եւ պատերազմը ըլբնալէն ետքը աս պաշտօնակալն կուրծքը չորս շքանշաններով զարդարուեցաւ: Հէս հետեւեալ խաղաղութեան ատենը ինք զինքը պատերազմական ու զինուորական աշխարհագրութեան վերաբերեալ գործքերու տուաւ: 1819ին, ոտանաւորաց 33երորդ գնդոյն վրայ գրուեցաւ եւ 1822ին նոյն գնդոյն գնդապետի տեղակալը եղաւ: 1830ին հիւսիսային Իսապահի զօրաց տագանուցն (Etat-major) մէծը եղաւ: Աս եսկան գիրքի մէջ Ծառեցքի զօրապետին քովին էր, եւ քիչ ատենէն անոր վատահութիւնը վաստեցաւ, եւ անոր գաղափարներն երենինին հետ կատարեալ միացնելով ի գործ կը գնէր: Խատեցքի իր սրամատութեամբ իմացած էր թէ աւատրիական զօրքը իրեն կըթութեանը եւ շարժմանը մէջ ինչ սիալմունք կ'ընէր որով վերջի պատերազմի մէջ թէ եւ իիստ գաղութեամբ պատերազմած բայց շատ ջարդուած էր: Իր գաղափարը յայսնեն ինք իրեն բայցարձակ զօրափար ըլլալու ատենուան կը պահէր: Աս խորհրդածութիւնները գրի զարնելու համար ամենէն յանձնակ դրիչը, Հէսին գրիչն էր: Հէս երկու գործքերը եւ կըթութիւնը ամեն հանձնարել պաշտօնակալաց մուգրութիւնը իրենց ճգեցին: Աս կարգաւորութիւնները քիչ մ'ետքը բոլոր բայց ատեն կը սորուագրէր: Աս պէտք է որ որտանց խոսուիմիմ, որ աս պատերազմին յաջորդութեանը եւ ձեր զինուցը յաղթութեան գործքին մեծագոյն մասը սպարապետի տեղակալ Պարոն Հէսին պարտական ենքու:

Հրամանատար էր, բայց Խատեցքի բաղձարվ, որ զինք իր քովին ունենայ անոր առջին ընդարձակ դաշտ բացաւ:

Հէս Խոալիս հասած ատենը, ստոյդ է աւատրիական զօրքը վհատած չգտաւ, բայց տեսաւ որ եջ գետին կողմը յուրած եւ անօգնական մասցած էին: թշնամիք 35,000 հոգւոյ վրայ երեք կողմանէ կը սպառնային: Հէս զանոնք բնագիրայ, Մանդուայ, Վերսալ եւ Լէնեանց ջրս ամուր բերդերու մէջ բանակեցոց: Բայց երբոր Մայիսի 25ին Դուռն կողմը 19,000 պահէստի զօրքն հասցուց, ան ատեն Խատեցքի իր զօրավարին (Հէսին) յատակագիծն անմիջապէս ի գործ գնելու սկսաւ: Հէսին առաջին արի գործող ութիւնը, թշնամեաց կողին վրայ քալեն էր, որով զօրքը թշնամեաց աշքին ատկ վերսնայէն Մանդուայ տարաւ: Գուրդադանին եւ Մոնդանարայի պատերազմներուն առաջնորդեց, բայց իր գլխաւոր մաստրութիւնը բեսգիրայի վրան էր: Խոկըսն առ ճդանց անցածրող երթալու թշնամին վարավակար հետո յատակագիծը չպահէն արի գորավարին ընդհանուր յատակագիծին էր: Բայց ի վերայ այսր ամենայնի աս անյաջողութիւնը թշնամեաց աւելի վասակար եղաւ: Որովհէտեւ դեռ բեսգիրայի բանը չմինակնակար պատերազմը մը յառաջ եկաւ: Աւատրիացիկ աճապարելով ետ կը քաշուելու, բայց չէ թէ ինչպէս Սարափինիացիկ կը կարծէին՝ դեպի ի վերսնայ կը գիմէն, այլ ետ քաշուելու սկսած տեղերնէն 11 մին Վիշենցա կ'երթային, որն որ 15,000 Խատալայի զօրքով եւ ազգային պահպաններով բանուած էր, եւ ասոնց առաջնորդութիւն ի ընէր Տուրանտոյ: Աս տեղը յանկարծ եւ յանդգնութեամբ առնաւեցաւ, որով Վենետիական գաւառ մէկէն ի մէկ թշնամինիւնը մաքրուեցաւ: Աս գործողութիւնը Աւատրիայի խոալական բանակին ամենէն գեղեցիկն է: Մինչեւ որ Սարտինիացիկ եղան իմացան, Աւատրիացիկ վերսնայ հասած էին: Աս ըլլալին ետքը քիչ մ'ատեն անգործունէութիւն մը տիրեց, որովհէտեւ Աւատրիացիկ զօրանակը կը սպասէին: Սպասուած զօրութիւնը Յուլիսի մէջ համակալ, յարձական մին սկսան: Որովհէտեւ Սարտինիացիկ տարածեալ գիրքը մը բանած էին, Աւատրիացիկ որոշեցին որ մէջ տեղին զարնեն անցնին եւ թէ կողէն ութէ կոնակն յարձակին: Գործողութիւնը կատարեալ յաջողեցաւ. Գուռդոցցայի երեքօրեայ պատերազմներու մէջ Սարտինիացւոց բանակը յորուեցաւ, եւ երբոր հալածուելու սկսան, իրենց սահմաններուն ապաւնեցան: Որոն վրան եկաւ Աւգոստոս 9ին զինադադարը եւ ալ յառաջ երթալու ուշացաւ: Հետեւեալ տորին Մարտի 16ին, (1849) Սարտինիա՝ ինչպէս Ռատաեցքի արդէն կը սպասէր նորէն պատերազմ հրատարակեց: Հէս արդէն իր յատակագիծը շինած լինցացած էր, եւ առանց ձայն հանելու գործադրութեան ժամանակին կը սպասէր: Իր յատակագիծը շատ յաջող էր. Մարտի 23ին Նովարայի պատերազմն սկսաւ, հոն Սարտինիայի զօրքը ջարդուեցաւ, նոյն ամսոյն 26ին Վեհքար էմանուել խաղաղութիւնը ընելու կ'աղաջէր: Աս պատերազմը սկսէլու մինչեւ վերը հազիւ գործութեան ժամանակին կը սպասէր: Իր յատակագիծը շատ յաջող էր. Մարտի 23ին Նովարայի պատերազմն սկսաւ եւ թշնամինիմ, որ աս պատերազմին յաջորդութեանը եւ ձեր զինուցը յաղթութեան գործքին մեծագոյն մասը սպարապետի տեղակալ Պարոն Հէսին պարտական ենքու:

Հէս ասոր վրայ, բոլոր զօրաց աւագանուցն գլուխ եւ թշնամութապէտ եղաւ: 1855ին արեւելեան պատերազմ ատեն, կայսրը զինքը որովհէտեւ առաջ անցածրութեան գործքին մեծագոյն մասը սպարապետի տեղակալ Պարոն Հէսին պարտական ենքու:

զօրաց վերին հրամանուստար անուաննեց : Հէս ասոր մեջն ալ
իր հանճարը ցուցուց, այսինքն իրեն տակն եղած երկու
բանակն անունի տեղաւորեց (մէկավ կալիցիայէն Վէհաս-
տանի, մէկարովը Աւատեալէն Խչսանութեանց սպաւնա-
լովն) եւ անանի ըրաւ որ աւանց սուր քաշելու Ռուսկ սուր-
պեցան դեպ ի Պալգան լըսները քանելու դիտաւորու-
թիւննին թող տալու, եւ Խչսանութիւնները պարզելու :
Թնդանութապետ Հէս 1849ին պարսնութեան աստիճանը
բարձրացաւ, եւ արտապին ակրութեանց շատ շքանշան-
ներէն զատ նտեւ Աւտորիայի շքանշաններն իր կուրծքը կը
դարձարէն :

Հետո վերջի Խառալական պատերազմներու մէջ ալ զօրաց Հքամանատար էր, բայց հսկանան իրեն հաշու աչօք չնայեցաւ: Իր շինած պատերազմի յատակագիծներուն համար, որոնք ստուգիւ կը յաջողէին եթէ որ աւատդիական ուրիշ զօրավարները նոյները ճշգիւ ի գործ դնէին, կայսրմէ սպարապետութեան ասսիժմանն առաւ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՐԵՎԵՄՆԵՐԻ

Աս միջնից մէջ լրոց պակութիւնը, քաղաքական աշխարհքի վրայ ամսական տեսութիւն ընել ուղղվեն առջեւը բաւական արգելք մըն է: Հիմակուան առենս պատահածները՝ դորձնականասիւս ի դորձ գրաւելիքին հետ համենեւին պակցութեան մէջ չեն: Կարծիքները, լրերը եւ բաղձանքները երբեմն աս, երբեմն ան կերպարանքը կ'առնուն: Հասարակութիւնը ստուգիւ գահինձներու եւ գեսապանական անձանց վրա տրտնչելու բաւական իրաւունք ունի, որովհետեւ ասոնք հասարակութեան հետաքրքրութիւնը յազեցնելու լուր բնաւ դուրս չեն տար:

Չեւրիիի դեսպանաժողովը Աւգոստոսին սկիզբները բացուեցաւ : Աս ժողովին անդամները Աւստրիայի կողմանէ են Գոլյորետոյ կոմիլեւ Պարոն Մայզենխուուրկ . Գալլիայի կողմանէ Պարոն Պուրգբնէ եւ Պանձրիիլ . Սարտենիայի կողմանէ Տեղամարդուն եւ Ժողովայի ասպետները : Եաքը երեք տէրութեանց կողմանէ ալ ուրիշ օգնական անդամներ ալ աւելցան : Խոկգրան կը կարծուէր որ Չեւրիիի դեսպանաժողովը քանի մը նիստով իր գործը ցուսի պիտի հանէ, բայց երը բոլորին այլազգ եւ զաւ : Մինչեւ հիմակ գեւ կը շարունակուի, հեռագիրները անդադար կը գործեն, Փարիզ, Վենենա անընդհատ սուրհանդադակներ կ'երթան կու գնան : Հասարակութիւնը աչքը տնկած առ ժողովին կը նայի, եւ ժողովին ասանի երկննալու՝ Համեստ քաղաքացւոյն մոտացը մէջ նոր կասկածներ կը ծնանի, եւ նոյնը աչաց առջեւը անորոշ եւ միգապատ ապագայ մը կը տեսնէ :

Գեւսանական գլխաւոր խնդիրը՝ Խրամէյշ զքսերուն նուրբն իրենց երկիրը գտառնալուն եւ կառավարութեան սահնձը նուրբն ձեռք առնելուն փայ կը շըֆի: — Աւատրիա Ալիլլա-Փրամն դպի խաղաղութիւնը ըրած ատեն, առաջ որոյ ու պայման դրած էր որ Խոտալիսյի զքսերը իւրաքանչիւր իր տեղը պիտի գտանան: Հիմնէ Խոտալիսյի ժողովուրցը ասոր գէմ կը դնէ: Մանաւանից Սարտենիա, որ իր սահմանները տարածելու տեհնով գրաւուած ըլլիով, ամէն եղանակաւ կը ջանայ որ ժողովութեան աս բաղձանքը վառ պահէ: Հուայոյտ տէրութեան մէկ մասը, սյունինքն Պորոնիսյի գտաւուը մէկաններուն հետ կատարեալ միայած է, նպատակն Խոտալիսյի միութիւնն է, եւ իր օրինաւոր տէրը Տանճնալ չուզեք: Կարիբալտի Միջնի Խոտալիսյի մէջ 50-60 հաւաք զքըբ գլուխը ժողոված, նիկ զինքը ապագայ գէպքերու կը պատրաստէ: Գաղղիացիք 60 հաւաքով գեռ լուսարտիան, Սարտենիան եւ Հռոմայի տէրութիւնը ըռնած են. եւ հաւանականնարար Երկայն ատեն պիտի կենան որովհետեւ պաշտօնականները Լուսարտիայի եւ Սարտենիսյի. մէջ տարւան մը տուն կը փարձեն եւ իրենդ բնտանիքը բերել կու տան: —

Նաբոյէնն կ. կայօր, Սարտենիսայի դժկամակելլին իսկ, ինք-
զնիքը դրսկրուն նորէն տեղիքնին դառնալու կողմէ կը ցուցը-
նէ: Կաեւ վերջապէս նզնը զէնքով ալ. ի գործ դնելու մասու-
թիւն ունի: Բայց Անգղաս, (որուն Սարտենիսայիք հիմայ կը
դիմն), Միշին Խտափիցի մէջ զէնքի զօրութեամի կարգաւո-
րութիւն ընելու դէմ բողբերովը ինձգիրը կնճռեալ մնացած-
էր: Ասոր վրայ եկաւ Մահերէօքն Սեպու. 9ին հրատարակած-
մէկ փոքր հատուածը, որ բոլոր Եւրոպային մատիրութիւնը
զարթոց: Մահերէօք կը գրէ թէ Խորութայի քանիչը զինին չըսու-
թեամբ ուղղենին ուիչի հաստատութիւն: Բայց նէ որ նյուեն էւնեց էւ-
խառնութիւն: Եշ հաստատութելու շւլլան, ան արէն Աստրիք:
(Ալեւս-Քունիդոյք) պարուսուրութիւններէն աւար իւ հայ:

Մահերէօք եւրոպական տէրութեամց գեսապահածողովի մը
բաղձանք կը ցուցընէ, բայց ամենեւին չիյսասր որ անկէ Խտա-
փայի համար լաւագայն պայմաններ յառաջ գտն: Ասլաւագոյն
պայմանները միայն պատերազմով կրնայ կարելի ըլլալ: Կըսէ:
Եւ կ'աւելինէ գարձեալ թէ Գաղղիային փոքր լմինցած է: —
Հիմակուան լրագիրները Մահերէօքն առ հատուածին վրայ Խոր-
հրագածութիւններով միայն կը ըցուին:

Ուժինեցին առ հաստատածը Խտալիսյի մէջ ազդեցութիւն
չըրաւ։ Խտալացիք մէկ կողմանէ կը համարին թէ ասով Աւո-
տրիային՝ Խտախայի մէջ գործերու նորէն իրաւունք կը տրուի,
միւս կողմանէ ալ գքսերուն տեղերնին չշատաստուելովը բաղ-
ձանինենուն հասած կը կարծէն։ Թէ կարծիքնին ինչ հաստա-
տութիւն ունի, ժամանակը պիտի յայտնէ։

Անգղիսյի մէջ Նաբուշնին բռնած ընթացքին վրայ խիստ ընդհատութիւններ եղան։ Աս բանս Անգղիսյի եւ Գաղղիսյի մէջ արդէն պատրաստուած գժտութիւնը մեծցը նելու բայական էր։ Մասինքօր ալ՝ Անգղիսյի դէմ խիստ հատուած մը հրատարակելու պատրաստուած էր, բայց Անգղիսյի մէջ պատահած դէպքը մը իրեն ուրիշ կերպարանք, եւ թշնամութեանց վերջ տուաւ։ Աս դէպքը Ճենաստանի Բէկհչյ գետին քով եղած ջարդով, գետին ջրոյն անգղիսական-գաղղիական արեամբ ներկին էր։ Գաղղիսյի եւ Անգղիսյի դեսպան-ները, Զիէնդ-զինին դաշտաց համեմատ, որ երկու ազգաց թշոյլ կու տար թէքինիկ, տէրութեան մայրագողքին մէջ իրենց գործական ունենալու, կուղէին նոյն իրաւունքը գործածել եւ դէպի ի թէքինիկ հաւաքրել։ Բայց թէքինին 12½ մղոն հեռու տեսան որ Բէկհչյ գետը գոցուած էր։ Եւ երբոր ամերցի հրամանատար Մանուարինին ասոր պատճռոն հարցուցին, պատասխան ընդունեցան թէ, թէքինիկ համանելու համար պէտք ի որ ցամաքի համրով երթան։ Դեսպանները դէմ դրին, եւ կուղէին բռնութեամբ իրենց ձամքայ բանալ։ Ան ասեն Գուլ-Քու ամրոցին թնդանոթներն որոտալու սկսան, եւ համաւոռ բսելու համար, Անգղիսյի ու Գաղղիսյի մէծ ջարդով ետ մերժուեցան։ Աս լուրը Գաղղիսյի եւ Անգղիսյի մէջ մեծ գրգռութիւն պատճռուեց, մէջերնին եղած գժտութիւնը փառատեցաւ, երկուքին նաևատորդիզն ալ իրարու հետ միացան։

Նորագոյն լեռտերն նաև կլու, իրը առանց նորէն արիւն թափեալ պիտի լմնանց, որովհետեւ Ճենաց կայսրէ, ինչպէս կ'ըսուի, պատահած դէպքին վկա իր տժդոհութիւնը ցոյցուցած, եւ առ երկու ազգաց ջարդին պատճառ եղող Մանտանց սիմանեն առած է:

Եթե կարծիքն ունետ դարմանայի կերպ՝ մը :

— Յարդոյ վարժապետ Աիրակոսը ուղեց ինձի զարմել:

— Աւստի՞ գիտես :

— Հապա զարկաւ ինձի :
— Ենանի է նե ինչու բախր որ ուղեց զարնել :

— Ասանկ է աչ լուշ՝ Երեք առջև լի և
— Վասնդի ուղելու ըլլար նէ, չեր զարներ:

— Պր. Սէնկ գիշերը ատրճանակի մը շառաչիւնէն
արթնցաւ. ծառային՝ որ հնո՞ւ կեցեր էր, ան զարհութելի շառաչան պատճառն հարցուց: Տէր, պատասխանեց ծառան խուցերնուդ մէջ մուկ մը կար, վախցայ որ ձեր քնյն արդելք կ'ըլլա, անոր համար ատրճանակը պարտեցի: